



Emq.þr

Suprinsimhun



Page 3

22 (10) ЗАКУПКИ

ప్రశ్నలు

卷之三

ԱԽՈՏԻՒՆԻ. Պարունակած է Հետապնդիքի գլուխահարության մուռաց շեմանց առաջարկությունները՝ Արևածագության մուռաց հարությունները և այլ առաջարկություններ։ Մասնաւության մուռաց առաջարկությունները պարունակում են առաջարկ առաջարկությունները՝ Պարունակած է Հետապնդիքի գլուխահարության մուռաց առաջարկությունները։

ՀԱՅՈՒԹ ՏԵՐԱՊԻՆԻ Պատմութեան մասունքները պարբե
ԱՊՐԵԼԻ 1-Ի Վաճառքութեան մասից 15000 դրամ կու առ
ՕՎՐԵԿՈՒՅՑ ՏԻՐԱՊԻՆԻ Եվրաստիք մախուրացին ՀՀ
Քարագոյք

ԱՄԵՐԻԿԱՆԱԿԱՐԱ ԿԵՆԱՐԻԱԿԱՐԱ ԲՀ Հայութեան բա
սե թիվ թիվ 17:

ՄԻՋԱՅԱԿԱՐԱ Ա. Խ. Պայմանագրի մաք կամ ամբողջ գո
րծակի բարեկարգ առ Դ. Գրահար:

ԸՆԿ-ՏՐԱԿԱՐԱ Ա. Խ. Պայմանագրի:

卷之三

Digitized by srujanika@gmail.com

Ա ԽԾ. ուժ՝ օրու առ մէջ արեւելիան-Եպո
պահան խնդրոցն նշանավոր ծանրահիշոր գեղ,
մի պատահած չէ, ունի նաև նապարագութիւնը Փարբ
շն ու Եղանակն զարք լիերու վոր ու պատահ է
որպէս օրշափ որ այ խոպարագան ըլլուզ յայ մ
ցացընելու ըլլուզ, Հաստոցին Կերմանիցի եւ զըլ
խոպարագոր Պրուժն կարձանէ Եկած լուսոր խորդ,
զատէր քաջպագէ աներուն սիրութիւն պատուրեն, ոյն
ու բաժիններուն յատի ու զանգազ մանաւան
ին անգործութեաց քաջպարագան մէինը զիտերուց
— Եւսարիս Դեկանէների Հին գոտինին արեւ,
մտեան ակրութեաց Հետ վնելին, ու իր զանա,
կիցներուն Հետ որոշչի հաստիպութիւնն ալ ոյն
շաշնց հաստիցից ըլլալու հրաբիսէն եւրք, օր
աւար վոր կը սպասեր նոյն ուրախանին լուրջ միքր
ինեւն թելու . բայց մինչւ Դեկանէների Հերի յոյ
սը պարագի ելած եւ Պրուժն անորոշութիւնը անու
ներից, նոյն պը ուղև համաւ պարբինի հաստիպարու
թեան յայսապի մը տառու, որուն մէջ որոշչի
Դեկանէների Հին գաշնցը շատրագրելուն քայիի
տաւը զույթնեւն եւրք, կը յօրդորէ նոյն կառա
գորսթիւնն, որ գտնէ Սուրբի Հին գոտինին վոր
այսեկերի Օքն ու աւելցուած յոդուածին Կերմա
նիանդ դաշնակութեան մոլոքին Դեկանէների Օքն
ուուած վճառն զարքնեակն իր զօրքը ուոք հանէ,
հայութ որ Սուրբի Հին զինուորական պայմանա
գորսթեանց մէջ ուումնեան էն :

88-րդ դրամագործ 22 ... 45 թւակ երր., 1854:
Հայոցի 20-ին բարեկարգ պաշտոնի պահանջման
պահանջմանը աչ առեր ու որու մեջի Եթև առաջ, կ Ան-
գուս լիք. բայց ուս պարագաներու Ա. Հ. Հայուարքանի ե-
րան. Այս պարագաներու պահանջմանը բարեկարգ պա-
հանջման առ ու ու Կամուրջ Պատուան ու Անդամի կ հայու-
ս պահանջմանը 200,000 զարդ հայուարքանի պահանջմանը ի համա-
ր պահանջմանը անդամի կ հայուարքանի պահանջմանը ու առ ու
ու անդամի կ հայուարքանի պահանջմանը առ ու ու անդամի կ հայու-

Պերթինի կուռավարութեան կազմունէ Մատենդոյ
Քրէլ սկզբանէ ՀՀ առնց մին պրոտակտուն հու առջ, թէ
զիս թագավառը յշու անի և հաւաք էն կիշտա
շրու ծանօթ պայմանները Առաջաց կազմը ընդու-
ներ, տորու, և առաջ խողացածնեան ձակուց բա-
նագու և առաջ եւ միքանար տափած մը չփոխաներ ին
գորքը զիկի կազմը, թէ արտաւե Հրատակ արուած է
ասուր պարագանութիւնները տեսնելու բացցիր ման
տերութիւն կը պահանջէ որ զրուելու դաշտուն բնույն
աշ մանակից ըլլոց ։ Պայտ կամն ասուր քրայ առ շար-
ժուս մէ իշխապերտական մատղի մը գրան ու թէ նկար-
մննեւ թէ Աշկալ զ Երևանական տերութեան խորկած
է, որուն իննուազ զ եւ յոյսնի չէ ։ Ըստի Երկու պաշ-
տանագիրներուն միանկ վաւերական բարինդակու-
թիւնը լրազգաց մէջ հայութաքառած է, որուց քրայ
վերը զաւանիս բաւական համեմելով՝ հասակու
նշները չենք թագավառներ։ — Արշամի որ կի-
րւաց Ասպառնիս այ պրուշի հետ միաբանու է իսկ
հայութիւն Վերաբարի Աւարտիսի հետ համապատ
կերթու, եւ արդէն պարիսպա իւ տառ պետքէ ։

— Г. сюжет 17-го археологического экспоната следующий. Наиболее ранний из известных нам памятников, характеризующийся стилем изображения, близким к иконописи, — это фреска из монастыря св. Иоакима в Каппадокии, датированная VI веком. На фреске изображена Богородица с младенцем Иисусом Христом на престоле. Богородица одета в белое платье с золотым краем, Иисус же одет в зеленое платье с золотым краем. Вокруг них изображены ангелы и святые. Следующий памятник — это фреска из монастыря св. Георгия в Каппадокии, датированная VII веком. На фреске изображена Богородица с младенцем Иисусом Христом на престоле. Богородица одета в белое платье с золотым краем, Иисус же одет в зеленое платье с золотым краем. Вокруг них изображены ангелы и святые.

Վի եւ այս տուն որ Լուսումէն ու Փարփղէն մեր
բարիչեալ իշխանութիւններն ու Հայութները լին-
ուն բարկուեցն արքի զօրապետեցուն ու ծովա-
կազներն այ պաշտոնագիրներ բարկուած են, ու
րանց մէջ Առանց քած զիջումներն ու Աթենասի
բանական թիւնները և անուղղական եւոր, պատուեր
ուուած են առև ճիր երիտն ի զոր զնուու ժամ
մէ տաւաջ Անապատից առնեցու։ Անդի կը կար-
ծա՞մ որ առ Հայութները զօրութեանդիը, մինչւ-
ածօց 20ը Աւաստարից գէմ մէծ եւ ընդհանուր
լորձակում մի պիտու պատ։

— Ըստունք ու ուղարքին մէջ հետևեալ հառածածը կը կարգանք :

Եթէ զի՞երնիս թշնամած կը բանիք՝ թէ որ (ա-
ռա և լի ան պատարացին մէջ) միայն մէր զինա որա-
կան կարգադրութիւններուն յատ աջ քերու օգուտ-
սերը զիտելու ըլլանք, առանց նոյն կարգադրու-
թիւններին ծայրած օգուտներն ալ տեսնելու : Ը-
ստունք չափազանցութիւնն իմարժուի, բայց թէ որ
մէկը տարի մը յառաջ մէկի բնիւ ու այս ու բան:

վիա եւ Անդզիս դեռ ամբողջ մեջ ամփա չանցած Օ-
գոսոսոսի Ծին ծախոցապրացի մէջ յայտնած պա-
հանձնաւնքնին կառարութ պիտո որ տեսնեն, այս-
նիւն թէ Ահ. ծովով ալ Խուսաց բացարձակ ազգե-
ցութեան ներքիւ պիտո որ չմնայ, Խոսիրոս հնաբ-
ուրդի արշաւանքներէ ուսպահով ու Իհանարքն աղօստ
պիտո որ ըլլաց, Տաճկաստանի քրիստոնեաց Հայ-
տակներն Խրոպացի ընդհանուր ուսաշողանութեան
տոկ պիտո որ գրուին, և Պարտականութիւն Ազգաքիսից
իշխունաք թիւններուն ուսաշողանութիւնը նոյնպէս
եւրոպական տէրութեանց ձեւարք պիտի տրուի,
և մէտ ոյս անհնայն մէկը մէկի ըսկու ըլլաք՝ սուռ-
զիւ մոքերնեւ կանցքնենիք մէտ ասոնք միայն
երիար ու աշխատացց Եզ ոնց պոտունիք կրօ-
նուն ըլլաւ, Եյսովիսի օգուաներ յառաջ թերուլ
Խաղաղոցութիւն մի, և իմէ որ ան օգուաները միայն
յառաջ բերելու ըլլաք՝ բաւակիսն փառաւար եւ ուս-
տառաւար նախացութիւն մը կ'ըլլաք, եւ աչո մենց
ալ ու հիման գոյս հաստուած զիմացնիս ելած
յուսալից խաղաղութիւնը կ'ողունենիք:

Վայեկ գիտենք որ խաղաղութեանը զեռ հաստա-
ստած չէ, խօսակցութիւնները հազիւ սկսուիլու
վրայ ևն, եւ գետ շատ դեպքեր ու այլն. այս շա-
համեսպրաթիւններ նշանը կրնան խափանել բայց
խօնդիրն իր կողմն արգեն իրական գործք մ'ունի, ո-
րով լեւե, Խուսաստան Կենաւեմիրիրի 28ին արձա-
ւագրըն մէջ առաջընկուած ու մէնուած պայման-
ներուն կը հաւանի: Ես համառութեանը, որն որ
դեպք ի խաղաղութեան է լուծ շարժում մըն է, ամե-
նափառ մէկու մը համար նուտասացուցիչ չէ: բայց
առկոյն, եթէ կը ներսի մէջ պայման ըսկու եւրո-
պական պայման տէրութեանց քաղաքական վի-
ճակն ու յարաքերութիւնը կը հաստատէ, և Գաղ-
փիս կրնայ աս յարաքերութեան լորոց ուրախանակւ-
ու ու բախութիւնը աւելի հիմնական է: Հաստատածն
ը լիս է ըրբոր առ բանակցութեանց մէջ նշանը ու-
թիւնակը՝ բանական խաղաղութեանը: Իր վերընական
հաստատութիւնը կ'առնա: Պաղպիսյի մէջ կը դանան զա-
լազն կարծիքներ ըլլոյզ մեր երկրին ներքին ազա-
տութեան ու կարգադրութեանց նկատմամբ: բայց
ունին կարծիքներն իրաւու: Հետ կառ դան կը միանուն
ըրբոր բանը մեր երկրին պատուինց նկատմամբ լոյ-
սն պատուին ու զօրութեանը լորոց կը դառնա: Ա-
ն նկատմամբ՝ առն թէ՛ Գաղփիսյի մէջ եւ թէ ան-
է զուրու եւրդ Գաղփիսյի նշոն մասն մօւնքն ու
ըն դաշտմանը ունին:

— Կոյսերական իւլիուսից ու վաճառտկանու-
թեան պաշտօնեան՝ Պատմագիթներ սեպտէմբ իր
երրութեան ու վատառազդութեան պատճառաւը մէ-
տիք. Կայսրքի իր պաշտօնեն աղջոտ ըլլապ խըն-
դից, ու խնդիրն ընդունուեցաւ: Լուսարուց ըստածին
այս եղանակ իր յաջորդչը պիտօք ըլլապ Պրուք սննդու-
ը, Տիմակուտի կոստանդնուպոլիսց գեւազանը, որոն
ը կըսեն, հետագրով աս բանիս համեր արդեն
անոցուած է:

որ Սուեզի պարագոցը ծափելու և երկու հովիքան
մէջ ջանացը մը շնուրու համար բնիկութիւն մի
կաղը և անոր դժուի կենաց, լնիկութեան ստա-
կագու առ հրապարակական գործքին պատճառ առ առ
անձնականաց կարսնցրները երկրին դժուցը վճա-
րելու համեմ՝ բայց դպրութիւն և շնուրթիւնները
պարս համեմ կամ հրապարեց առաջ, բայց առ անձն
պիսի ըլլուն հետեւեալ յօդուածներուն որոշակ
առհմանին մէջ և գործ պայմաններուն ու նամակա-
րեանսթեամբը : Յադ . 1. Սուեզի պարագոցը ծա-
փելու, մէջ նաև երկու համար ջրանցք մի շնուրու
երկու բառական մօւորդիք՝ մէկը Միջերկրական խո-
ժեաց լորդիք ծագութիւնուն և երկու նաւահան
զբաներ շնուրու համար պարագութեամբ լուսու-
թաւէլ շնուրական անոր չերանաւութեամբ (Com-
pagnie universelle du canal maritime du
Suez) անուանք բնիկութիւն մը պիտի կապըն
որոշ առաջնորդութիւն իրեն կը յառանենք : Յադ . 2.
Ընկերութեան Աւրաքացուն միշտ եղիքառական կա-
ռավագութիւննեն պիտի անուանուի, որն որ կարեր
եղածնին չափ առ գործերին ամենն աւելի մասնակին
եղող լուսերութեան անգումներէն պիտի բլլու : Յադ
3. Ընկերութիւնն առուած ջարշանու առ ուղարկեթիւն
մը ջրանցքին բայց ելու որէն համրելով՝ ԿՊ ապրը
որոշակ և : Յադ . 4. Դորիքերը միայն ընկերու-
թեան ժամանութէ պիտի բլլուն, որուն բոլոր հարկա-
ցը եղած երկիրը, մէջ որ առանձնականին չփու-
րեքի, առանց սպրին կը պրուի : Այն ամրանիւն

Ները, որոնց շնորհի միանք եղբայրական կառավարութիւնը հարկաւ որ կրնաց տև մենք, ընկերութեան գործ տեսնեան մեջ պարագանեան է Յօթ. 5. Եղբայրական կառավարութիւնը դպրու շահան 160լին 15ը ընկերութեան պիտի առնու, ուստի վնասելու բաժնագիրներուն տուած շահան ու բաժնեաբան դպրու (բաժնագիրները), որու առ առենին, գոխարքան իրեն առնել կ'ուզէ, զործքին կատարած է և ընկերութեան գործողութեանց իր կողման և տանց երաշխաւորութիւնն մը տուրու. Մենաց դուռ շահը ասանկ պիտի բաժնուի. 100լին 75ը ընկերութեան սպանի, 100լին 10ր ընկերութեան իրեացին օպանի: Յօթ. 6. Առէկի քանցքէն ուն յնիւու վաճառաց հարկը, որն որ ընկերութեան երիտարքային մուտքան համառութեամբը պիտի զրուի. ընկերութեան գործակարները պիտի հօգան, միշտ ամենայն ազգաց համար չուասոր պիտի ըլլոց, եւ երբեք ազգի մը մասնաւոր օպանի համար ուստի ձին շարհմաները պիտի չարուն: Յօթ. 7. Եթէ որ ընկերութիւնը սեղան գետը նաև եթի ձամբով, մ'ուղղակի պարագանին չեւ միացընել հարկաւոր տեսնէ, Եղբայրական կառավարութիւնը նոյն ժամանակը անգործ կեցած հստարակաց երիտարքը ընկերութեան ձեւագը կա, առ որ իր ճամփարի կամ կարգադրութեամբը ջարրի ընկերու և մշակելու գործ ունէ: Ա երկիրներուն համար ընկերութիւնը շահանցքին բայց ելուս որէն համբելով առաջ առին ամենին հարկ պիտի չվճարէ. իսկ ոնկից եռոր

մինչև շաբաթօն գագրելուն մասած 89ը տարւան
մէջ սեպտեմբեռն սուսանողակ պիտի տոյ : Խակ անկից
այ եադն ան տախն միայն կրնայ ան երկիրները
վշտելիլ : Ան որ ան օրէն սկսելոց ան հարկը կը
վշտրէ, դրին որ նոյնպիս երկիրներն առ հասարակ
կու տան : Յատ : 8. Շնօր շնօնք ժամանակահետևն անց-
նելին եւու : Ըստելութեան ու ուղղ եղբայսակուն
կասափառութիւնը կ'անցնի, բոլոր իրեն իրաւունք-
ները կը առանց, եւ ասուց որից բանի մը անըր
ըսոյց շինաթիւնները կը ժառանգէ : Եաթե կանկանական
միաբանութիւն ու կոմմ իրաւաբար գնիու մը պիտի
որոշէ ոյն համացումը, որն որ բնիկելութեան իր
ու մասն բաներն եւ շարժական ուսուցուածները
մազ ապահու համոր պիտի զբու : Յատ : 9. Ըստե-
լութեան կանոնները միշտ ընկերութեան մերժակա-
ցուեն մըր առջեւը պիտի զբուին եւ մեր հաւանու-
թիւնը պիտի ընդունին : Խամաց վրաց վրացն ըրա-
րու : Եպուակառութիւններն յառաջ մըր հասա-
ռութիւնը պիտի էնքնչունիլը և երի կ'անոնները հիւ-
նազրաց անանձնիրը պիտի որ ունենան, եւ նոյն ա-
նուանց ցանկին հա մասն թիւն առը մը զի կը պահչենք :
Հանկին մէջ պիտի գանուին ան ամենը որոնց գործ-
քերը, զնուութիւններն, աշխատանքը կամ զրամա-
դուանիւրը Սաւեկի ունցին մէջ ձեւանակաթեանը
զըսի եւերուն նպասամցին : Յատ : 10. Աւելացակա-
կը խառապանքը մըր գործակալաց աշեկ եւ անխոր-
դահ գործակցութիւնը, որպէս զի առ արուած իշ-
խանութիւններն ի գործ զրախն ու շահչափն :

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

Digitized by srujanika@gmail.com

የኢትዮጵያውያንድ ቅጂዎች ከፋይ ተሸማዣ

Օցըրութիւն տեղակայ թէ Հրուական (Յեհովան) կամ բայ Տօրը անուան Յովսեփին (Osipowitschi) Բարուշը իշխուց Հոյական, ՆԵՐ զ աղջող եւ Արաւածովի Երևանի ու Իշխանակոն ընտանեաց մէջ խուսափալ նշանաւ, որ Հոյակայի ընտանեաց զաւակ է, իր պատիքը Արոց թագուառուեաւ արքանեաց մէջ կրթեի որացնունեաւ հասած էին, թշուշ Թէիք (Կառավարի) ու Միու Քարոզչի աստիճաններու, եւ իրենց ժամանակուու անուան զըստականներն եղած էին: Առ Բայցու իշխաննեն պատու Տօրը եր Աշխար Ուշի իշխանը ընդոր թէ յան բայ Ռուս տան թիֆլոսի Վեհիք էր, ու ոչնչ թագուառի կողմբ բանեցու համար՝ Տօմէիները Թիֆլիս արշաւած աստիճանի զննիկու մեղցացին: Բարսի իր պատիք, որ որ Աշխար մէջ Վեհիք Վայ կը կատար, փոք Հերակլիոսին հասաիր Ծո՛չ Պարսից թագուառին արքանեցն երթայու ատոն անոր ընկերացաւ, Ընդհասամի արշաւանց մէջ Վայ ծանրութիւն ունեցաւ, ու իր ցացըցած քայլ թենանց համար, Կատիք Ծո՛չ անոր ծանր քայլին առ մը պարզեց առաւար, ու պարտի արքանեաց մէջ Միու Քարոզչի աստիճանուու, որ տասիճանը թիֆլիս գումառու-



BIBLIOTHECA ROMANA

տական խազոր ծառայութեան մէջ, Հազար նահեցատերութիւնի գալուսի վեցական և անուանի եղանակ:

Ա ըստամինի վերբն Հրամանաւոր՝ ոչիծ թափով իշխանը անդամ՝ որ Մին Վարպետ Ռէ հրամանան հայէ ու վիճակ տան նըլը ուղղելու մեջ գ այսու ըլլազից, ուզեց անօր որդիքը տեսնելու ու մէջրէն չօրոր զինու բական վիճակի որոշեց : Յունի գ օրինակով իշխանանը հրամանը կատարեց, աշխ չըստ որդիքին այ վիճական ծառացու թեսն մէջ զ ներկու : Վայելել երկու գ ու ուստանեկան թե առ առջաւանք ներու մէջ մեան : Երրարդն է Յանիկինու կամքի իշխանը, որն որ Անդարինայի արշաւանց մէջ մէջ անոն ըստու ։ Ինչ շըրտորդն է ընդհանուր անջոկալա ըստու կ իշխանը, զըն որ Կենուանակիր պատկերին մէջ ընկերոցոց կը տեսնեն : Վս վերջինը այնուամարդ պատասեկաց (cadet) մէջ կիմաւերու : Տասնորդ, իր հօրեն Պետրոպոլս խորածեցու, ու 1809թն իբրև վարժ ու կիրթ պատշաճական նորեն իր անցը զարձան, և իր պատարց կարդի ձիբրերան համար, Թարձանով զարտպեակին Արագածուի միքրն Հրամանաւորին ու Խորը Փառ լուշէի մաքրեցին քով պատեցաւ : Արցինը այնապի սիրեց դասնիկա, որ երրոր նիկոցի լույ համուռ կառավարու առանձնութիւնը 1812թն այսու մէջ չէն կ'երթար, ունչ միջոց ի գործ զրու ու վարպետ հետն առաւ : Վայ

Բարսեղ առիթ ունեցաւ 1812ին արշաւանաց
մէջ ձեռք ունենացր։ 1816ին Երբոր Ար-
մերը պարտական սպանակն անու անեցու ի-
րեն անունն երեսէի ընկույզ և առարկէվ մը
բացուեցա։ Իսկ ձնդիմութ տեղացին ըլլա-
լով Երկրին ամէն վերականգնը զիտէր, անոր հա-
մար միշտ զօրապետը 1817ին արտաքոյ-
կազի գետպատճեամբ Պարիկաստան զա-
ցու տակն զամփես հետն առա։ 1819ին
Արքա նախադադին ու 1820ին Քաղջքամիքեն
խանութեան տիրելու շատ օպեռաթեան ըրաւ-
ուաշտունի աստիճաններ ու պատուց նշաններ
արտեցան իրեն առնեց համար։ 1831ին Մին-
կելեան պրոդ զօրոց վաշտին զնդապես ու
հրամանաւոր եղաւ։ Առ աստիճաններին մէջ,
1825ւն մինչեւ 1827 երկու տարի Խուրի-
թի և հանեցին կառավարութեան ալ ըրաւ։
1828 Փարեւելք կուն անու ամբ զօրաքանին
շլույս եկացա, ընդ համար Հաղպարպետի աս-
տիճանաւ Նորդիմա գնաց։ Առ բերդին վոց
յորդակելով ցուցցած քաջուրուած ուժեւուր մ' ըն-
դունեցա, որուն վրայ զրուած էր Արքուն-
թեան նաևոր, ու Ըսրութիւնի փաջանքեան
կառավար անուաննեցա։ Հայ իրեն կառավար
եղած առեւ 1829ին, Փարուարի 19ին ու 20ին
մէջ գիշերը, բանկութ քաղըին վրայ մէջ
յորդակում մ' եղաւ, բայց ինք անսունի գի-
ցագնական քաջութեամբ առ յօրձակումն եւ մէջեց
որ Ա Անդայի շքանշանին առ չի կորպն առաւ, ու
ժողովրդեան մէջ իր ցուցցած խանչեմ զարձանոցը
համար փայտեւի Երկինաւուն կոսէն մասնաւոր դո-
վեսու ընդունեցա։ 1831ին (Առուաց առաջ եղող)
Հոյոց գաւառին հրամանաւոր զրուեցաւ, ու Երգոր
իսպարը անձունք Երի վոն քաջարը ացցելութիւն ը-
նկըզ, անոր իշխանութեան տակ եղած բոլոր զա-
ւառը որոնեցի կրոյդ առութեան մէջ դառա ին-
անունն առեի եւս բարձրացու։ 1833ին Կառկասի
անդին կողմն եղող Երկինաւուն վերին զարու-
թեան ժողովըին անդամ բնարուացու։ 1843ին
զօրուամբ տեղակայ ու քիչ մը Եւ ոքը 1847ին
Շիմիացին Տաշիսասնի վերին հրամանաւոր եղաւ,
ու ո մինչեւ 1847 երբեք տարւոյն աշունը, Համբից
ու էմ եղող մ. մասնէն զործ օպութեանց մէջ ձեռք
ունեցու։ Կայն ուրբայն Նշեմքեր ամոցյն մէջ
կառավար մէկու զին եղող Երկինաւուն քաջա-
րուին վարչութեան զըսէւ եղաւ, որ պաշտոնը
գետ հման ու ունի, Տաճէաց առհմաններուն մայ-
եզած Առուի զօրոց հրամանաւութիւնն ալ մէկ-
անու ունենալու։

Երեսէկի ընողը Պայտէտի քով ըստ յազմութիւնն է :

